

ՀԱՅՈՒԹԻՒՆ

Տարեկան գին կամսխել Վէշ 100
 Վեցամսեայ ո ո ո 52 ½
 Պօլիսէն դուրս քացած Լրա-
 գիրերուն Փօմթային ծակիբը
 առնելին վրայ է :
 Այս Լրագիրը ամեն շաբաթ
 օրեւը կը հրասարակուի :

ԲԵՐԵՔԵՐԸ.

ԵԶԳԵՑՔ, ԲԱՆԱՒՐԱԿԱՆ ԵԿ

CARBONATE

ВАУЧЕРЫ

‘Ե Ե Ք Ք Ի Ե Լ Ա Ի Ք Ե Շ

ՊՈԼԻՍ 31 ՄԱՅԻՍ

Այս ձմեռվանս մէջ սեւ ծովու եղերքը շատ
ահճրեւներէն պատճառած հեղեղատները տեղ տեղ
շատ վեսաներ տուած էին : Դրապղուն գաւառոփ
Օթ ըստած վիճակին Ոխոտէրէ գիւղին մէջ հեղեղ
զատը հին աւելասկ մը կը բանաց , որուն մէջն կա
պարէ արկղմը երեւան կ'ելլէ . պէտքէյին կ'իմացը
նէն . որ մեծ ուրախութիւնով բերել կուտաց : Ար
բանան կը տեսնեն որ մէջը եղածը ոսկի ձուլան օձ
մն . և մասաւ առեղողներ . ու մինչեւ մեռն ն'ուն առ

կը մանէ կը տեսնէ որ հօն չէ . ու տանը մէջ եղադ
ները կը քնանան . ու օրսցքին մէջ տղան ալ կու-
լսյ , պարմելիին ալ կամքը գեռ ցամքած չէր . իր
տղացքը յիշելով տղաւն մօրը ձայն չի տար . ու ինքը
կը նատի օրսցքին տակը ու կսկսի տղաւն ծիծ տալ :
Այս տանը մարգն ալ յիշեալ տունը գնացած ըլլո-
լով այն միջոցին անկէց ելած կ'ըլլոյ , տանը դուռը
կը բանոց կը տեսնէ որ այս կինը օրսցքին վրայ ին-
կեր է . մէկ սարսափէլի սովոր մը կը սովոր որ բո-
լոր դրսցիները Բ'նչ է առ ըսկէլով ամէնքը մէ կէն հօն
կը համսնին : Կը ցըցընէ անսոց սզրմելի կինը , որ
շուարած պաղած կեցեր էր : Կը տեսնէք կ'ըսէ այս
անօրէնը . իմ տղաս ալ խեզգելու եկեր էր . Եկոյ
զինքը օրսցքին վրայ գտաց :

Այս լսածեւուն պէս մէկէն ի մէկ կենդանը գըւ
խօսն կը թափին, որոնց մէջ էր ինեկանը էրիկն ալ.
որը մազը կը փեռտէ, որը եռաճառախան որը նէսմով կը
նիկը մեռցընելու մօտ կը ծեծեն, աղքամելին կը կան-
չէ. կը սպազատի. ձանըմ կեցէք, ձեզ զի ըսեմ. ամե-
նեւին անոր ձայնը ականջնին չի լսեր: Վերջապէս
ձեռքը ոտքը կ' կապէն, այն գիւնը բախուը կը գը-
նեն. միւս օրը բոլոր գեղացիք մողլուեցան կինը ա-
ռին Շիզէ բերին, իբրև մահապարտ մը հանեցին
Գուշէլէֆն դիմացը: Վեհաշէլին պատճառը հարցուց
նէ՝ սկսն խենիթ ու խելտա խօսիլ: ‘Դարձաւ կլնո-
ջը հարցուց. ողքամելին պատասխանեց թէ՝ ասնց
ըստածներէն խաղար մը չունիմ, տղոց մեռնելը՝ տոտ-
ուած կուտաց տառուած կ'առնէ. ու այն տանը պա-
տահարն ալ եղածին պէս պատմեց: Վառնը որ լսեց
Գուշէլին՝ գիտցու անոնց կոյր ու յիմար բլլանին,
վասն զի ինքը Նդիսուսի մէջ կրթուած Վուհոմ
մէտ Նլի փաշացին պաշտօնատարներուն մէկն էր.
զանոնիք ամ, նքը բանտը դրաւ. ու կինը աղատուելու
համար իրկից իր հարուց, ուր չարաչար հիւանդ ա-
ռեն մը պատկեցաւ. միւսներն ալ մինչեւ կինը ա-
ռազգայաւ նէ բանտը մնացին. թէ որ կնոջը բան
մը բլլար նէ՝ ասոնց գլխուն ալ չի աեսնուած ձիւն
մը բլլար նէ՝ ասոնց գլխուն ալ չի աեսնուած ձիւն
մը պիտի գար. ճարը կարծածներուն մահը իրենց
վասնեգաւոր պիտի բլլար. առողջանալով իրենք ալ
աղատեցան:

— Պատշաճանցի հրեայ մը վաճառականի կերպարանի մը տնելով՝ և գուրս երկիր ճամբարդութիւն ընել կ'եղծելով՝ Վալախայի Բօդիանէ վաճառանոցը վեցի հաճի Վուհամմետին կ'երթաց. մէկ մէկ զուտուշ առելի հաշուավ հինգնոց և վեցնոց մաքուր ասակ վճարելու խառանալով երեսուն հատ քանի նոց սոկի կ'ուզէ. Վարդը ասանկ մէկ դիւրին շոհ մը ձեռքէ չի փափացնելու փափաքավ շուտ մը սոկիները կը հանէ, սասակի տախտակին վրայ այն կը համը րէ, հրեայն կը քաշէ. բայց քաշած ասենը ասան

— “Դրապուզանի կուսակալութեան Ծիզէ վիճաւ

կին մօլլա տէրէսի լսուած գիւղին մէջը կին մը մէկ փորէ երեք տղայ կը ծնանի : Այս բնական գիտուածը մէծ շփոթութիւն ձգեց գիւղին մէջ . սկսան ամէնքը այս կնկանը վրայ մնածել թէ ճառը է : Եւ որովհետեւ այն կինը այս դժբաղդութիւնն ալ ունէր, որ բերած տղայքը չէին ասպէր, այն յիմար մարդիկը ասկէց հետեւցուցին իրենց ցնորսած կարծեացը իրբեւ փաստ մըն ալ ասիկայ բունելով, թէ այն մեռած տղայքը ինքը կը խեղդէ . ու սկսան ասոր երկանը միաքը շփոթել Քանի մը օր ալ կ'անցնի, նոր ծնած տղայք մէկը կը մեռնի . շատ շանցնիր միւսներն ալ կը մեռնին . այն ատենը ամէնքը իրենց կարծիքին վրայ կը հաստատուին . սղորմելի մարդն

ալ ի՞նչ ընել լիքը ըստ գիտնաբ. վախճառվէն կը թաղու
մերձակաց դրացիին տունը կը փախչի : Այն գիշե-
րը բոլոր դրացիները կը ժողվածին հնի. մարդը մը
խիթարելու տեղը կ'ասիպէն որ, կամ պէտք է կինդ
կրամնցընես, կամ այս գիւղէն տունդ ձգես կինդդ-
առնես և լիքս, մէկ կազմանէ ալ զինքը մեղքընալով
կը համոզէն որ իր կինդ կրամնցընէ : Վնասն մէջ մէկ
քանի ալ կարդացալներ (իմամներ) կացին. անձնք
ալ վկացութիւններ կը բերէին թէ կեսջ մը երեք
տղայ բերելը Ճառ ըլլալու նշան է. մինչեւ տոխա-
ռեցաւ մարդը գուք ի՞նչպէս գիտէք այնպէս ըրեք
ըսելու :

Ե՞ր միջնորդին ողորմալի կիեւը, տառեն կ'անցնի իր
մարդը կ'ուշանայ նէ՝ իրենց տանելք քովս եղած դրա-
ցինին տառենը կ'երթայ իր մարդը հոն նայելու. ներս

Իր շահեն համար լուր մը հրբա-
տարակել ուղղող պիտի վճարէ
սողին 40 փարոյ։

Կորսակից գրոց ծանուցումը
ձրի է։

Դուրսէն եկած նախակիներուն
Փօսթային ծախքը իբրիզը պի-
տի վճարէ։

տը և նաւորդները չորս հոգի կ'աղատին :

Ճ՝մաղկել ախրը ամսոյ չին (մայիս 9)՝ ժամ եօթն
ու կէսին ատենները արևեմուեան հավոլ մէկէն ՚ի մէկ
պատահած մրցիկին սաստկութենէն՝ Վառնայի կը-
ցորդ Դուլսա վիճակը գանուած թէ Տաճիկներուն
և թէ Տէրութեան հպատակ եղած ազգերուն տը-
ներուն մէկ մասը կործանեցաւ, մէկ մասին ալ վը-
րայի ժիշտիքները հավը թուցնելով և փողոցները նե-
տելով շատ մեծ վիասներ տուաւ. և տասն և հինգ
հատ ալ հողմաղաց (եւէլ տէկիրմէնի) փրլցուց : Եւ-
նաւահանգիստը գտնուած ութը կըտոր մանր նա-
ւեր՝ մէջի ասպրանքներով ընկղմեց :

9520 Անկիլիզի հաղատակ Տիմիդը իսկ դարձ նաև ապետին
Պալը բի առաջ զարնուելով ջուր առաւ և լնկըդ մեցաւ :

Ոխտիլիք կղզին Ֆեւլիքի ծովածոցէն նցյն կղզին
Քաղաքական ծովածոցը երթալու համար ճամբայ ե-
լած նաւու մը մէջ տասն և հինգ կին՝ և երեք երիկ
մարդ՝ ամէնքն ալ բայտ ըլլալով, ձէմազլել էվիչլ ամ-
սոյս \\ ին (մայիս 13) ալէկոծութեան բռոնուե-
ցան . նաւն ընկղմեցաւ , և մէջինները ամէնքն ալ
խեղդուեցան . որ յաջորդ օրը մարտիննին ծալուն
վրայ տեսնուելիքն իմացուեցաւ :

— Ամսոյ 24ին շաբաթ իրիկուն չարագործ մը աղդ
գաւ Հայ և կրօնիւ Նորազանդ յարութիւն անուն ։ Եւ
յի Ոթէ փանօ գինետան մը մէջ յոյն մանչ տղի մը հե-
տեւելով ու գլուխն ալ գինարբութէ տաքցած ըլլա-
լով՝ այն ինչն սիրած տղին կը փարէր, տղայն հաս-
կընալով չար կամքը, ամօթէ ըրածդ ըսելով կը պար-
սաւէր, այս անսարդական խօսքին վրայ աւելի սրումը-
տելով՝ քուվը եղած փոքրիկ սրուվը տղին քանի մը տե կէն
սաստիկ վիրաւորելով ու նյոյն գինետան մէջ գտնալով և
նաւալըր ։ Այս անուն տաճիկը տե մնելով այս չարագոր-
ծութիւն իսկոյն վրան կը յարձակի յիշեալ եղեռնագործը ը-
անոր ալ կուրքքին աջ կողմը այնպէս սաստիկ կը զարնէ-
որ իսկոյն կը մեռնի ։ Հիմայ փշեալ չարագործը լապակին
բանտարկեալ է ու մահու դատապարտուած է ։ որ
այս միջոցներս սիրո գլխատուի ։

UPSETT LABOR

ՍՊԱՆԻԱ : Ֆուանսըզի օրագիրներէն մէկը
լ յէնիմէր , մայիս 15 ին յետագայ լուրը կը հրատա-
րակէ : “ Յանի մը օր կայ , թաղուհին մէկ վրան
բաց ֆայլնուն մը աղանդայի փողոցէն անցնեն իքէն ի-
րարու ետեւ երկու հրազդէն (թիւֆէնկ) պարսլ-
վելու ձայն կը լըսուի : Առջի բերանը անանկ կը կար-
ծէն որ քանի մը տղայք զբօսանիքի համան հէմանէ
ֆիլմնի կը բըռը նշունքնեն : Ի՞այց նշոն բովէին բանը
հասկընալու ետեւէ ըլլուելով իմացուեցաւ որ այս
բանս անանկ տղու խաղալիքի պէս թեթեւ բան մը
չէ եղեր : Այսանիայի օրագիրները քանի մը օր բնաւ
ասոր խօսքը ընելէն ետքը վերջապէս այս բանիս վլ-
րայ տեղեկութիւն տալու հաճեցան : Եւ ահա էլ
դիէմօ օրագրին մէջ կարդացածնիս այս է :

“ Ծագուհին պալատը հասնելէն ետքը տէրութեան ատեանին նախագահը քովը կանչելով եղածը անոր պատմեց , և իր կասկածն ալ յայտնեց . ինձի անանկ կուգայ ըստ , որ հրազդէնները նետողին միաքը զիս զարնելէր : Ոիւս օրը թագուհւոյն այս կարծիքը արդարացաւ , երբ որ առջի օրը թագուհին գլուխը դրած գլխարկը քննեցին նայեցան որ մէկ կողմը խանձեր էր : Ծագուհին այս բանս նախագահին պատմած ատենը անանկ հանդարսութիւն և ապահովութիւն մը կը ցըցընէր , ինչպէս որ հրազդէնները նետուած ատենը ցըցուցեր էր . այն ատենն ալ միայն հօրեղբօրը՝ և հօրեղբօրն ալ աղջկանը վախոնալուն վրան քիչ մը հոդ ըբեր էր , ըլլայ որ այս երկիւղին վերջը մէկ վտանգաւոր հիւանդութիւն մը ծագէ անոնց համար : Ըստ մարդ և շատ անգամ աղաքանք լրելէն ետքը հազիւյանձնառու եղաւ թագուհին տեսարան գացած ատենը գոյց ֆինօլով երթալու . և հետը պահապան զօրք առնելու : Ո՞ւզի հաճելի է եվերջը այն՝ որ թագուհին ապահիացիներուն մրսոց ասանկ վտահութիւն ունի :

“ Այս բանիս վրայ քննութիվ սկսած է . և քըն-
նութեան առաջին հետեւանքը այն եղաւ՝ որ Պ .
Անձէլո | առիվան վեցցուցին , որ փաստաբան է ,
և օրագիր մըն ալ կը հրատարակէ : Այս մարդուս ա-
ռաջկուց ծանօթ եղած գործքերը , բարբը և հեղե
անուշ բնաւորութիւնը՝ ասոր վրայօք եղած ամբառ-
տանութիւնը սուտ և անհիմն կը ցուցունեն : Ո ար-
մունքը կանոնաւոր , մտքին դադասիարները չափա-
ւոր . մաքին աղէկ երեւցածը ՚ի գործ գնելու հա-
մար չափէն աւելի բաներ ընելէն հեռու . և այս
յատկութիւններուս համար զինքը ձանցողներուն
ամէնուն առաջն ալ շատ մեծ յարգութիւն վաստը-
կած էր . անանկ որ՝ ամէնուն ալ անհնար կ'երեւէր
որ ասանկ մարդ մը այսպիսի բան մը մորէն անգամ

անցուցած ըլլայ . ո՞ւր միաց իրօք 'ի գործ դնելը
հայց կ'ըսուի ալ որ՝ դէշնշաններ կան ասոր դէմ
Եղած քննութիներէն երեւան ելած է որ՝ Պ. լ ա
ռիվա չորեքշաբթի օրէն վարձքով բռներ է այն կառ
քը՝ որ հրազէնին ձայնը անոր մէջէն լսուեցաւ : Այ
օրը ատրճանակով նշան առնելու քանի մի անդամ
վարժութիւն ըրեր է . երկու ատրճանակ լցուցեց
պատրաստ պահեր է մասնաւոր խնամքով , և նշան առ
նելու կրթութենէն ետ դարձած ատենը եկեր հո
կայներ է , որ տեղայ հրազէնին ձայնը ելաւ : Ո եր
ջապէս՝ սուրհանդակակը ելլելու ատենը կը պատմու
եղեր որ՝ քալին թուղթ մը ելեր է , և բանը քննոր

դատաւորին ձեռքին է անցեր այն թուղթը, որուն մէջ
ձախորդ և գէշ գուշակութիներ գրուած են եղեր նոյն
յանցաւոր կարծուած մարդուն ձեռքին գիրը ըլլա-
լով, բայց այս գուշակութիներս եղած դիպուածին հետ-
մէկ յատնի համեմատութիւնը չէն ցուցուներ եղեր
և մէկ առ համար են ինչ են մէկ ինչ ու ինչ

տօյս կրայքը զրաւցուած ուրիշ խօսքերուս Ճշմար
տութիւնը նկատն է՝ չեմք կրնար գիտնալ։ Հասա
րակաց հետաքրքրութիւնը, հարաւային գաւառներ
ըլ բնակող մարդոց յաստեկ եղած չոփաղնցութե
խօսքերը, այս բանիս գաղտնութիւնը, գործոյն ե
գործը ընտղ կարծուած մարդոցն որպիսութեանցը
իրարու հակառակ գոլը, որ բոլորովին չկ միաբա
նիլ կ'երեւին, ասոնք ամենն ալ տեսակ տեսակ մեկ
նութիւններու և խորհրդածութիւններու տեղը¹
կուտան, որոնց մէջ իրաւը գտնուի ալնէ՝ անհիմն ար
կայ։ Կատակած չկ կայ որ գատաստանը և արդարութիւ
ամեն նախապաշտմունք մէկդի ձգելով բանին սացը
դը երեւան կը հանէ. քանիզի յանցանքը անանկ բան մ
չէ որ յանցանքը գործազին միայն յաստեկ ըլլաց, այ
մէկ ամբողջ ազդի մը կ'ինաց. որպիս թէ իրենց օրի
նաւոր թագաւորը մեռցնելու գած ըլլան։
[Այս] վեհական օրագիրը մայիս 16, ասանկ կը գը

բէ : « Աէկ անկարծելի գիպուտած մը մասորիտցինեւ
ըլ նորէն մաստանցութեան մէջ ձմեց : Յագուհիի
վայ հրազդէն պարզուելէն քանի մի օր եաբը՝ քաղաքին բարեւ պէլ առաջաւ առաջաւ : Ըստ մը այն տեղի փարազուլ
գանուող զօրքը զէնքերնին ձեռք առին . զրօսանայ
համար պլաբանցները վախճախով սսակալով անկէց
փախան ու յրաւեցան : Օ ինուորները վիճուպուեց
լով մէկ այրած ժէսթանէ ֆիշնին մը կըսորուանք . և
մէկ ուրիշ ֆիշնին մըն ալ բըսունկած և ճաթելու
մօտ գտան : Կը կարծուի որ՝ դատաւորներուն միտու
քը շփոթ ձգելու համար շնուռած վարպետութիւն
մը ըլլայ . որպէս զի բանը կարող ըլլան Տօն Վնձէ-
լո | առիվային վրան հաստատելու :

ԶՈՒՏՈՑՑԵՐԻ : Առջի տարին | ուշչոնայի կամ
| իւսէռնի վրայ անկանոն զօրքերը (Քօռքօ ֆը-
ռանկօնները) պատերազմի ելան և յաղթուեցան նէ-
թէ | ուշչոնա և թէ ուրիշ վեց գտաւու ալ միա-
բանեցան իրենց մէջ առանձին դաշնակցութիւն
մը բախն , որավիշետեւ գիտեին որ քօռքօ ֆուանչօնները
իրենց համագոտութիւն պիտի չի տան . առաջին ան-
գամին յաղթուելուն վրէմը պիտի առնեն կամ առ-
նելու պիտի աշխատին :

• Բօռբօս ֆուանցները՝ որ ուսպիշտալալ կ'ըսվին, ամեն նայն զգրութեամբ այս եօթն գաւառներուն միաբանութեանը դէմ կեցան. քակել ուղեցին, օրին նաւոր Ճամբով աշխատեցան, Ներվետեան դաշնագրութեան լնդհանուր ժողովքին մէջ վէճ բացվեցաւ, չի յաջողեցաւ։ Ճինէ վուայի կառավարութիւնն ալ եօթն դաշնակից գաւառներուն կուսակից ելաւ, որ չէր յուսացյվէր. որովհետեւ դաշնակից գաւառները Նոսմէական եին, և Ճինէ վուարիօթէ ստպանդ էր։ Այսով Օսւիցիցիքի դաշնակից գաւառներուն կէսէն շատը եօթն գաւառներուն մասնաւ որ սահմանառ էլեւնին հաւ անու թիւն ու

մասնաւոր դաշնագրութեանից հաւանութիւն տը
ւառ , և առափեալերուն ուղածը առաջ չի դնաց :

Վասնեց Ելան այն առենը Շինեվայի կառավա
րութիւնը փոխեցին նոր կերպի խօթեցին . որպէս
զի յիշեալ մասնաւոր դաշնակցութիւնը քակելու վը-
րայ նորէն խօսք ըլլաց և հաւանութիւն ժողվութ
նէ՝ Շինեվա իրենց կուսակից ըլլաց : Հայց ասով
է՞ո ամեննաս . խօսքեանին բառեամելու համար ու

չք լըմբէնար , խոպէրին քալեցընելու համար ու .
րիշ ալ կ'ուղէին իրէնց ընկեր : Տարւսց սկիզբնե .
րը յանկարծակի Վուխտուրկ քաղաքը կունելու ելան
բայց քաղաքացւոց պատրաստութիւնը տեսնելով
իրեկյանի կարծակին եկան , փախչող փախչողի եղան
և Ֆուխտուրկ գաւառը առանց պատերազմի կա
տարեալ յաղթանակ սնից առաջ դէմ :

Այս ճամբան ըլաջողեցաւ նէ՝ հիմա տափիսալները
ուրիշ ճամբան Աէն կալ գաւառը իրենց կուսակից
ընելու ելած են։ Այս գաւառիս կառավարութենաց
խորհրդականները կ'ընորեն իրենց իշխանը, որ եր-
կու տարի իշխանութիւն կ'ընէ և կը փախուի։ և
այս ընտրութիւնու անանկ կ'ըլլայ՝ որ շատը որին հա-
նանութիւն տայ նէ անիկայ իշխան կ'ըլլայ։ Ասկէց

առաջ եղած ընտրութեան ատենը խորհրդականեց
ըլ հաւասար երկու բաժին եղան . ընտրուածներուն
երկուքին ալ ուղղված էրուն համբանքը հաւասար ե-
լաւ համբանքով . ուստի հարկ եղաւ վիճակ ձգել
և անանկ ընտրել : Վասնաւոր դաշնակցութեանը
հաւանութիւն տուողներուն ու չի տուողներուն
համբանքն ալ նոյնպէս հաւասար էր . ուստի Նել
վետեան դաշնակցութեան ընդհանուր ժողովքին
մէջ ասոնց հաւանութիւնը չի կրցաւ դանուիլ :

Հյանաբեր ող լու պր հազարակ զոլոս ու մէ զ տէ
գի մը միայն պակսի՝ և ռապիչաններուն կողմէն մէկ
հոգի մը եվել գտնուեինէ այս գաւառիս մասնաւոր
կառավարութեան ժողովքին մէջ՝ այս գաւառու ալ
մասնաւոր գաշնակցութիւնը չուզողներուն կարգը
կը մտնէ . և այն ատենը՝ իրենց կարծեօքը , կամ
եօթն գաւառները գաշնակցութիւննին աւրելու կը
պարաւորին , կամ աւրութիլը ուզող գաւառները
ամէնը մէկէն սոք կ'ելին , ապաստամք կը սեպեն և
կը հրատարակէն գաշնակից գաւառները , և զէն-
քով կը բռնադատաեն որ քակուին , կամ բոլորովին
ասնց գաւառական կառավարութիլը կը վերցնեն ,
Ասոր համար գատերնին վաստրկելու բոլորամինն Աէն
կող գաւառը իրենց կողմը առնելուն վրայ գրած էին .
և այս ալ շատ զիւրին եկաւ իրենց : Ատքերնին ա-
ռաջ առանելու համար այս եղանակիս բռնեցին :

Այս կող գտնատինները գրեթե ամենքն
ալ արուեստաւոր են . ստակինն շատը՝ գործարանի
տեր և զաներուն ձեռքն է . և այս հարստաց մար-
դիկս ալ ըստ մեծի մասին ռապիչաւ են : Վասնեց որին
համար որ գիտեին թե ռապիչաւներուն կուսակից չը-
լար , անիմիսց իրենց գործարանին հանեցին . ասով
չորս հարիւր հոգիեն աւելի բանուոր մարդիկ՝ բա-
նելու բանեւ և ուտելու հայեց մէկեն զվկուեցան ,
իրենց ընտանեօքը խեղջութեան մէջ ինկան : Պատ-
ճառն այն է՝ որ խորհրդականներուն ընտրութիւ-

Նը քաղաքացւոցմէ սիստի ըլլայ . և այս կերպով ասոնք ընտրովոներուն կարգէն դուրս կը մնան : Ասկէց զատ , ռապիչալ հարուստները ռապիչալ չեղողիներուն վրայ առնելիք ունեին . ընտրութենէն ութն օր առաջ առնելիքնին ժողովելու բուռն ճամբաներ բանեցընել սկզբան . և այս սովոր և սղութե՛ առենք՝ բանելու բաներնէն զրկուած մարդիկ կ'ըստիպուէին պարուքերնին ալ վճարելու . որով շատ տուներ փլան : Այն միջոցին Ըդէհին անուն հարուստ վաճառական մը բրոժէսդան , որով և ռապիչալ , օրակիրներուն մէջ հրանտարակել տուաւ որ՝ բանեգործէ և վաստակէ զրկուող մարդոցմէն ովլ որ իրեն զրուցելու մարդոցս մէկը խորհրդական ընտրել խոստանայ նէ՝ անոր շաբաթը ֆիօրին մը կուտամ : Ասկէց զատ , որ մարդոցս խորհրդական ընտրուելըն կը վախնացին նէ՝ այն մարդոցը համար գէշ խօսքեր և զըրպարտուիներ տարածել սկզբան հասարակութե՛ մէջ :

Այս ճամբաներուլս մոքերնին դրածնուն մէկ մասը կը յաջաղի . Ոչն կալի կառավարութիւնը իրենց կողմը առած կ'ըլլան : Ասով խօսքերնին քալեցընելու պէտք եղածին չափ շատուորութիւն կ'ունենան . բայց եօթն գաւառներն ալ այս կերպով միաբանած գաւառներուն տուած վճիռը ընդունելիքնին յայտնի է . Ուշչունա և Ջուխտուրի՝ պատերազմի պատրաստութեան վրայ են . մէկալ հինգն ալ ասոնցմէ չեն զատուիր . և ռապիչալ բունած ճամբուն հետեւութիւնը՝ Օուիցցերիի գաւառներուն մէջ ընտանի պատերազմ բացուելիքը յայտնի կ'երեւի :

ԵՐԵՎԱՆԻ

Աւսմունքը որ այս մէկ քանի տարուան միջոցը ազգերնուս մէջ կը ծաղկի, և դպրոցները օր աւուր բարեկարգութեան մէջ կը մոնաց կոր նէ, հաւաստեաւ գիտեմք որ վեհ Արքազան Աշատթէոս ազգասէր Պատրիարքին խրախուսանօքն է, որ պատրիարքական իշխանութեան աթոռը նստած օրէն աղբէն հիմակուան վիճակին նայելով՝ առաջին խորհելիքը եղաւ ուսմունքը առաջ տանելու հարկաւոր միջոցները ՚ի գործ գնել, և դպրոցները բարեկարգել. և նորին սրբազնութեան խրախուսանօքը ամէն տեղ սկըսեցին մէյմէկ լնկերութիւններ սահմանելով դպրոցները սրայծառացընել, որոնց ստէպ ստէպ այցելութիւնը պակաս չէր լներ աղքամէր Արքազաննիս պէտք եղած քաջալերութիւններ տալով. ինչպէս անցեալները ապրիլ 24 Ասմաթիա սուրբ Ասհակիայ անուանը նուիրեալ հուշակաւ որ ուսումնարանը այցելութիւն լնելով և ամէն մէկ դասերուն ալ ունինդիր ըլլալով տեսաւ նոյն ուսումնարանի աշակերաց յառաջադիմութիր. և մեծ ուրախութ շնորհակալ եղաւ յիշել ուսումնարանին յարգի հոգաբարձուներուն, միանգամայն և քաջալերութ տուաւ դասատուներուն և աշակերտաց, որուսմունքնին շարունակեն առաւել արդիւնաւորելու համար.

Մայիս 23 ուրբաթ առաւտուն կանուխ աղջասէր Արքազանիս կողմունձուխ շնորհաբերութիւն կ'ընէ եկեղեցւոյն տօնախմբութիւնը ըլլալուն պատճառաւ . և քիչ մը հանդիսաւ ընելէն ետքը , իսկոյն այցելութիւն կ'ընէ Խւաբիւտարու աղջասէր բարեկարգ Շեմարանը . ուր տեսնալով աղջասէր Արքազանին ասանկ անակնկալ գալու ստը մեծ շնորհակալութիւն տուին հոն գտնուող գործակալ ները . և առենն ալ նկարչութեան և գեղեցկագրութեան դասերուն ժամանակը ըլլալով հանդստարանը գնաց , և ամէն աշակերտաց գրուածքներուն զատ զատ դիտելով՝ մեծ ուրախութիւն քոյց տըւաւ , որ քիչ ժամանակի մէջ յառաջացեր էին աշակերտները այս դասերուն մէջ : Կէս աւուր կերակուրի դանդակի ձայնով աշակերտները սեղանատունը ինչնամն . աղջասէր Արքազանը հոն ալ անձամբ ներկայացաւ . եթէ կերակուրնեղնուն վայելու կերպով ըլլալը , և եթէ սեղանին և սեղանատանը մաքրութիւնը տեսնալով՝ շնորհակալութիւն տըւաւ հանդերձ օրհնութեամբ . և մեկնեցաւ անկեց , և ուղղեց իր գնացքը սուրբ Կարտապետ եկեղեցւոց դպրոցը , հոն ալ աշակերտաց յառաջադիմութիւնը տեսնելով քաջալերութիւն տուաւ աշակերտաց , ուսմունքէն առաջ եկած օգուտները համառօտ մը նկարագրելով անոնց՝ օրհնեց և անկեց ալ մեկնելով ուղղակի այցելութիւն բրաւ Խւաբիւտարու Աշխամիէի թաղի սուրբ Խաչի վարժարանը , ուր առջուստական աշակերտաց այցելութիւնը տեսնելով մէկ ժամէն եաբը մեկնեցաւ անկեց , և վերատին Վուղղունձուխ իջաւ սուրբ Վըրիկոր լուսաւորին հօրը խորվիրապէն ելման տօնալումբութիւնը կատարելու համար , որունց նոյն սուրբ Խիկուն անուանութիւնը էր :

խանձ ժողովաւրդին ազգասիրական և ուսումնա-
սիրական եռանդը միշտ անշէջ մնալէն ետեւ ան-
տարակցոյս այս դպրոցը քիչ ատենի մը մէջ շատ մեծ
յառաջադիմութիւն պիտի ցըցունէ . ինչպէս ան-
ցեալ կիւրակէ սուրբ Հրեշտակապետ եկեղեցւոց
մէջ կատարուած եռամսեայ փառաւոր քննութիւ-
նըն ալ մեր այս գեղեցիկ յսուը կը հաստատէ : Բայ-
որում սրբազնն Աշտմէոս Պատրիարք հայրենիս
իւր ազգասիրական ոգւովը կրփափաքի որ իւր պաշտ-
պանութեանը ներքեւը եղած դպրոցներուն քննու-
թեանը ներկայ գտնուի , ուստի երբ որ իւր ծանր
զբաղմունքները չեն ներեր քննութեան մը ներկայ
գտնուինէ՝ իւր սիրուը իւր միտքը հօն ըլլալուն
նշան մը ըլլալուն համար նցն քննութեանը հանդի-
սականներուն յատկապէս յորդորանաց և շնորհակա-
լութեան խօսքեր կը գրէ տեղւոյն գլխաւոր գըտ-
նուողին ձեռոքը կարգացուելու համար . ահա այս
պէս մէկ նամակով մը ակառւեցաւ Պալատու դըպրո-
ցի քննութիւնն ալ որուն օրինակը այս է :

Շնորհապարդ սիրելի իմ:

Այսօր գալուտամբն առ մ.զ խոհեմազարդ Տէր Պալտասար ա-
ւագ քահանայի սուրբ Եկեղեցւոց՝ արդարեւ ու բախացցց զմէլ, ըստ
որում աւետեաց մեզ զմանաւոր քննութիւնն դպրասան ձեր , որ ի-
մասն վեմամիտ հայկաբանին Պ. Թագէոս քաջահանաւ վարժապետի
սիրելու մէր , ևս և բարեկարգնուրդ քաջակերութեամբ սուրբ եկե-
ղեցւոց հոգեւորականաց և աշխարհականաց ինսամօք և արդեամբը
խէ՝ ի լուսաւորութիւն մնոց մանկաւոց փութացելով՝ յարդասիրա-
կան յեռանդն վառեալ սիրելեան մերց , մանաւանդ բարելշան աղջո-
սիրութեամբ Գերազապատի միւթէվէլի Գէորգ աղջուի . և աղուամե-
ծար Խորանանձեան Գետոսո աղջու աղջապիրի և ուսումնասիրի , և այ-
լոյ արժանապատի յարգեկեաց :

Ուստի ի քննութեան ժամանակ անդ ՚ի կողմանէ իմմէջ զատառու կ շե-
նորհակալութիւն իմ , զայնապատցացն ազգասիրական ոգւուլ համառ-
ափկ յայսնեցես ՚ի լուր հրաւիրելոց բազմաւթեանն ժաղավարն , և զիս
թեւր քաջալերութիւնները նկարագրել , ետքը դառ-
նալ անոնց դժբաղդութենէն կերպ կերպ արդելք-
ներով կիսակատար մնացած նոր դպրոցին վրայ ցա-
ւելու ողբալնէ , հօն ալ մէկ դէմք մը չի տեսոց
որ չդավիանար , հօն ալ մէկ աչք մը չտեսայ որ չար-
տասուեր , հօն ալ մէկ շրթունք մը չտեսայ որ մէկ կող-
մէն անմեղ մանկանց տարաբաղդութիւննիւն չանիծեր և մէ-
կալ կողմէն ալ այն նոր դպրոցին հիմն ձգող ձեռոքը
նախ չօրհնէր ետքն ալ անոր ուժ և զօրուի ըբարե-
մազթեր որ ժամ մը առաջ բարեյաջող կատարմա-
նը հասցունելու կարուլըլլայ : Ծառու կարծիք է որ ո-
մանք կ'լսեն , դպրոցին փառաւոր չէնքը ուսման օ-
գուտ մը չունի . ուղիղ կ'ըլլայ այս կարծիքը երբ որ
դպրոցի մը չէնքին փառաւորութիւնը մէջի ոսկե-
զօծ որմէրը ու առաստացը իմանայինք կամ տախտա-
կամածին (աէօչէմէյին) փայլուն նախանէ տախ-
տակիները հասկլնայինք , ևայլն : Վեր փառաւոր ը-
սած դպրոցը այն է որ տեղւոյն գիրքը օկ աւնե-
լու համար աղջէկ կ'ըլլայ , մէջի որահը , դասարան-
ները սեղանատունը ընդարձակ և լուսաւոր , հար-
կաւորները չէնքին զատ , որոնց գարշելի հոտը տղա-
յոց առողջութեանը չի վնասէ ևայլն : Ահա այս է
մեր փառաւոր ըսած դպրոցը որ Պալատու հիմակ-
վան դպրոցը այս աղջէկութիւններուն մէկն ալ չու-
նի , բայց նոր շինուելըլքը պիտի ունենայ :

Դանք խօսքերնուս կարգին . այս ճաւել լրմընա-
լէն ետեւ հայերէն քերականութեան հարցմունքը
եղաւ մինչեւ բայց , անոր ետեւէն աշխարհագրու-
թեան ուսումնական ամբողջ մասին . յետոյ ե-
րաժշտութեան և վերջն ալ ժուռաբանութեն հարց-
մունքը մինչեւ հնդեկի իամոնը : Այս ուսմունքնե-
րուն ամենն ալ բայց ՚ի յերաժշտութիւննեն երեք ա-
միս է որ սկզբեր են աշակերտները . բայց միջոցին
կարծութեանը նայելուցը առաջ պատուղներին լա-
ւական գոհ ըրին հանդիսականները : Երաժշտու-
թեան դասատուութիւնը տարի ու կէսէն ՚ի վեր
անընդհատ յարատեւելուն աշակերտները այն աս-
տիճան հասած են որ տեսած նօթանին ուղիղ կը
կարդան և լսած երգերն անսխալ կը գրեն կոր :
Բոլոր ուսմանց քննութիւնը երեք ժամու չափ տե-
ւեց և յիշեալ Կրիտորիս վարդապետը բանին յար-
մար համառօտ՝ իսկ խիստ ազգու ատենաբանու-
թիւն մը ընելէն ետեւ սուրբ Խաչի տեառնագ-
րութեամբ վերջացաւ հանդէսը :

– Եատ ուրախ եմք որ ընկերուեն օգուտուր դուր-
սերն ալ Ճանչցուելու սկզբելով ստէպ ստէպ երեւ-

լի հայաբնակ քաղաքներէն լուր կ'առնեմք որ ընկերութիւն հաստատեր են իրենց դպրոցները ծաղկեցունելու ինչպէս որ այս ուրախառիթ լուրերը քանի կ'առնեմք կոր նէ խակըն լրագրիս միջոցաւն ալ կը հրատարակեմք կոր ազգերնուս, որ դէռ ասանկ ազգօգուտ ընկերութիւններ չի հաստատուած տեղուանքներն ալ փութան հաստատելու :

Այս շաբթու ալ Դրագուղանէն լուր առինք որ այն տեղի ուսումնամէր ազգակիցներնիս ալ յանուն սուրբ Փրկչի վանուցը ընկերութիւն մը հաստատեր են, այն մոտք որ իրենց թէ քաղաքի մէջ ունեցած դպրոցներնին թէ վիճակներնուն մէջ գըտնուած մօտաւոր հայաբնակ տեղուանց դպրոցները բարեկարգեն, և չեղած տեղուանին ալ նորէն հաստատեն : Առ այժմ իսկցն տասն, տասն և հինգ հազար դուռուցի չափ դրամագլուխ հաւաքեր են. թէ որ ամէն կողմէն ալ հայազգիք անոնց նպաստելու ըլլան նէ բաւական դրամագլուխ մը քիչ ժամանակի մէջ կընան ստանալ, որովհետեւ անանկ տեղերուն ծախքը քիչ ըլլալով քիչ եկամուտով մը կընան իրենց դպրոցները հաստատ պահել: Յայտնի կ'երեւայ որ այս ազգասիրական գործը վիճակի արժանընորի առաջնորդ կարապետ ծայրագոյն վարդապետի յորդորանօքը և ջանասիրութեամբը սկսուածէ, անոր համար նախ պարտաւոր եմք առաջնորդին շնորհակալ ըլլալ, ետքն ալ անոր գլխաւորակէս գործակից գտնուողքանի մը ուսումնասէր յարգելեաց: Ալ բարեմաղթեմք գեղեցիկ ընկերութեանս բարեյաջող վախճան մը թէ այն ընկերութեան անդամներուն առաւելքաջալերութիւն մը տալու համար թէ ուրիշ կողմերու Հայոց ժողովուրէներուն ալ բարի օրինակ մը ըլլալու համար:

Եիշեալ ընկերութեան կանոնագրութիւնը հետեւեալ թուերնուս մէկովը կը հրատարակեմք:

ԱՐՏԱՇԵՆԻ ՀԱՌԻԹԻՒՆՆԵՐԸ

Ազնիւ ուսումնասէր Պ. Մուշեղ Արծինեան՝
Դրապատնի կողմերը ձանապարհորդուի ընելով հետաքրքրական բաներ երեւան հանելը ժամանակին երեւելի և յիշատակաց արժանի դիպուածներուն մէկն է: Առ այժմ մեր ձեռքբը նոյն ազնուականին Արտաշէն ձանապարհորդ կարգութելուն պատմութիւնը անցած ըլլալով՝ հրատարակելու կ'աճապարեմք, և իրեն ալ կ'ազաշէմք որ այսպիսի տեղեկութիւնները մեզի հաղորդէ. որպէս զի մենք ալ լրագրոյս միջոցաւը հրատարակեմք. և իմաստուն խուզարկութիւններովը քաղած պտուղը չի կորսուի:

Կ'իմանամք որ նոյն աղնուականը բարյական առակներ ալ ունի եղեր շինած, որ շատ յարգութիւն գտեր են ընթերցողներուն քով, և շատ ալ կ'ըրուպացւոց լեզուին թարգմանուած են: Ասոնց մէկ հատին միայն կէսը անցաւ ձեռքերնիս. որ այս պատճառով շինուած է: Այս յարգի անձը իրեն ձանապարհորդութեանը մէջ Ծիգէ կ'երթայ՝ իրեն տանը պէտք եղած բրինձը անկէց գնելու պատճառաւ. քանզի Շիշ բառը Յունարէն ԲՇինչ ըսել ըլլալը գիտնալով կը գուշակէ թէ այն կողմերու բրինձը անկէց կ'ելլէ. բայց կը տեսնէ որ շուկային մէջ բնաւ բրինձին նշանը չերեւնար. մինչեւ որ ապուր մը շինելու չափ ալ բրինձ չի կրնար գտնել. զարմանալով պատճառը կը հարցընէ. իրեն պատասխան կուտան թէ՝ հոս բրինձ ըլլար. Պաթումի կողմէն Լէօնելյէն ու կախարերէն կուգայ: Այս տեղաց բերքը լարու է կ'լսեն. որ է Մարացորեն: Ասոր վրայ Պ. Մուշեղ յիշեալ առակը կը շինէ. որ խելացի այլաբանութիւն մըն է: Ո՛խայն կ'ըսու ձեռովնիս ըլլալով չի համարձակեցանք տպելու. ըլլալը որ այնքանովը մնամք. թէ որ աղնիւ հեղինակին շնորհիւը միւս կէսն ալ և այն իմաստուն գրինէն ելած ուրիշ բաներ ալ ձեռքերնիս անցնին նէ՝ կը հրատարակեմք: Հիմայ գամք Արտաշէնի վրայ ըսածներուն: Հարազատութեամք կ'օրինակին մք առանց բառ մը անդամ փոխելու ուրիշ մէկ ուսումնականի մը տուած նախաշաւիլ տեղեկութիւն ալ մէկ տեղ, որ է այս:

“Արտաշէն մէկ քանի տարի կայ որ շատ անըլքացէր է. զի Աթինայի մօտ ըլլալով բնակիչները հիմակ հոն կ'երթան իրենց վաճառքը կ'ընեն. ունեցած շուկան բոլորովին գոցուած է. միայն այժմ երկու խանութիւն կայ որ կը բանի. որոց մէկին մէջ Յոյն մը գերձակութիւն կ'ընէ, և միւսին մէջ դարբին մը կը բանի:

“Այս գաւառը սեւ ծովին եղեքը գտուածներուն մէջ իր գերբին գեղեցկութիւննով ու սըստաբաց ըլլալով ամէնէն աւելի շնութիւն ունենալու յարմարութիւն ունի. ինչպէս որ մեր նախնիքներէն Անիին աւելրակ դարձած ժամանակը թափառական այս կողմերու կուգան նէ՝ այս տեղիս գեղեցկութիւնը իրենց երկրին յարմարցնելով հուկ'ընեն իրենց բնակութիւնը: Եւ այս կողմս եկողները Հայոց երկու երեւելի իշխանները եղած կ'ըւ-

լան . մէկը Համամ անուն՝ և միւսը Արտաղ . որոնք
մէ կղմէ կի հետ ազգական ըլլալով իրենց թափառա-
կանութեանը մէջ մէկղմէ կէ չեն բամնուիր . և երբ
հոս կ'իջնան նէ՝ Վրտուով այս տեղը սիրելով՝ այս
տեղի բառուն այն ատենուան կամար Գալօ Բաւլօ՝ կո-
տոյ իրեն , որ իր գերգասասաննովը բնակի հոն . և
հարկաւ Համամին ալ հիմակուան Համչէն բաված
տեղը տուած է . ուրիշ սասաննդականներ ալ երբ
առնց այս տեղուանքը բնակութիւն ձեռք բերելը
կը լսուն , շատեր ալ կուգան , և այսպէս մեծ շի-
նութիւն կ'ընեն , ու Համամին շէնցուցած երկիրը
Համամաշէն կամ Համչէն կ'անուանեն . և այս
տեղը ալ որ Վրտազով շէնցած էր , Վրտազէն
կամ Վրտազաշէն կ'անուանեն . և երբ որ այս անու-
նը Հայոց բերնէն Տաճիկներու կամ Աղերուն ան-
ցած կ'ըլլայ՝ իրենց լիզուին յարմարութիւնը հը-
շելով Վրտաշէն եղած է :

” Այս Ճշմարտութիւնը յայսնի ապացոյցներով
՚ի լցո ընծայեց Ա. Պ. Մ. (Վարձինեան Պ. Առողջել),
որ իր ճամփորդութեան մէջ հսո կը հանդիպի, ու
մէր նախնեաց աւերակները գտնելով՝ անսնց վրայի
գրաւածքներէն կը սատուգէ ասնք. և ինչպէս որ կը
տեսնէք տեղօքը գիր անցընելով կը ճամփէ մէզի ”
կ'ըսէ այս նախաշաւիղ տեղի կութիւնս տուողը . և
ասկէց եաբը Պ. Առողջեղին գրածները կ'օրինակէ
այսպէս :

“ Երբ ճամբորդութեանս տասներորդ օրը հասայ Արտաշէն անուն գաւառութ՝ սրբուն մարդասէր պէջը Շահին զատէ Ո՞է հմէտ աղջոյն արգէն մեզի ծանուցեալ էր, հիւրընկալուն եղաւ մեզի . երեկոյեան հացէն եաբը երբ բազմականները այս դիեն անդիէն կը խօսէին, Ամինայի տօնավաճառը գրուողին մէկը կը պատմէ Դարձլուսի Պ. Տըմբէրին այն աեզի աւելրակը բանալը ¹ . “ Պէտքում կ'ըսէ պիր քըսունք տաշի չկատի . ու զէրինտէ եազու մազու վար խաի . օ կրտսուր ուչչ կուռուս շ վերտի տա ալսի օնի ո : Պէջը ասիկակ լսածալը մէկ մը կը զարմոնայ . ու քիչ մը կանկ տունելէն եաբը կը հարցընէ թէ հաս կուգայ այս մարդը : Չէ կ'ըսէն , գնաց : Այս հարցմունքը հետաքրքրութիւն մը բերաւ ինձի . ինչո՞ւ հարցուցիր ըսի . այս տեղն ալ անանկ չէնքէր քարեր կը գըստուին ըսաց , որ վանին գրեր պատկերներ կան : Ո՞ւր են հարցուցի նէ՝ այս խօսակը որ կը տեսնաս ըսաց , իշաշ-ըն մնացած է . հայրս նորոգեց ու հաս եկաւ նստառ : Ամիկակ հաշընի մէջ գուռ մը ունի , որուն Ճակատը եղած քարին վկայ շատ գրեր կայ . այլև այս աւաշիկայ գուշտին մէջ աեզը ըստաւ (ու պատուհանը բացաւ , ըստինը աղջէկ լուսաւորած ըլլալուն կը ցըցընէր ինձի աւելրակ մը) . այդ աւելրակին մէջ շատ պէշիներ գրեր կան : Խնդրմեցաց որ միւս օրը անսներ ինձի ցըցընէ . այս աւելրակը գուն կընաս երթալ տիսնել ըսաց . բայց հարշմէն մէջ եղածը միատեղ երթանը ու անո սաւա : Այս անս սիւեա ուսնաւ

սրբամաք ու տառ լիսան : Ալ այս գիշերը քունը
չէր տանեկը թէ մէկ մը առաւաօտ ըլլար որ տեսնէի
ինչ բան եղաղանեց . յիրաւ կամ Յունակէն կամ
Վրացերէն պիտի ըլլան կ'ըսէի . բայց ինչ ալ է նէ
կ'օրինակէմ տէյի միաքս դրի : Ոէկ կասկած մըն ալ
կուգար վրաս թէ Համշէն հոս մօտ ըլլալով հնար
է որ մեր Հայազգիք հոս ալ բնակութիւն ըրած
ըլլան , ու անննցմէ մնայած ըլլայ այն չէնքերը . ու
հաւանական ալ կուգայ ինձին Վրտաշէն անուն
ունենալուն վրայ , որ Հայի հնչմունքի մօտ կը տես-
նէի . և այսպէս բոլոր գիշերը դրեթէ հիշ քուն չի
կըրցայ ըլլալ , և առատուանց Եղանակը կանուխիէկ
ելս դաշտը ինջաց :

“ Կըրք աւելքակին մէջ մտայ՝ տեսայ որ և կեղեցից
է . պատկերներուն գրեթուն զգաւշութեամբ կը-
նայէի . տեսայ որ Հայու գրեթուն մանութիւն ու-
նին , բայց խանդարուած . խորանին կալմէ այնչափ
վնասուած չերեւցաւ . մէկէն գնացի հօն . սուրբ
Սուեփաննոսի պատկերը անվեաս կեցած էր (թէպէտ
Յունարէն ձեւով քաջանածք էր) . տակը Հայերէն
այս յիշատակարանը գրուած . որ տեսածովս ձեռ-
քըս ոսքս գող ելաւ ուրախութեանէս . մէկէն կա-
զամարս հանեցի ու օրինակեցի . որ է այս :

1 ¶ . Տըմլզգէր ի խմառուն ճամասպագհորդը անցած տարի (1846)
թթինայ գիւղաքալպին մէջ պղտղոսած ատենէն կը տեսնէ որ թէսէտ
ամէն շէկերը աղքասա , բայց մզկիթին պահէ , որ այս ալ փայտաշէն հին
և անշաք բան մըն էր , չորս իրանիւսն կմնայ վեճն կը տեսնէ : Չին
լուսոյն հետ այս սիւները հօմեմաստոթիւն չունենալուն համար՝ ասանց
դրէն համ բերաւած ըլլալը կը հայրցնէ , և կը տրվի որ շաւկային գրախը¹
է կ հիներէն մասցած աւերասի մը կինուար իրենց հայրերէն լսեր են . և
այս սիւները անի՛ց եկած են : Աւերասին տեղն ալ կը ցըցլնէն , որ շաւ-
կային սպեանց էին ըրեր : ¶ Պ . Տըմլզգէր Պէջեն հրաման կ'ուսնէ այն
ուշը բանաբառ . և գործաւորներ բանելով բանալ կուտայ , բայզը երկ-
րացիք ուշի՛ց եկած էին թէ գտնն պիտի հանէ . բայց կը տեսնէն որ
յրաւած քար մը երեւան երեւան պէս աշխատովնէրը կը գաղթիցնէ :
Այս քարը գրանց ճակատագիրն էր . օրուն վկայ շատ վկարեաւոթի՛
ամենասայ պատկիրը քանու . կած էր , ու ներբեւի եղած գրերը կ'ի
նացնէին այն տաճարը Աթենասայ ըլլալը . պէջին կամքը կը շնէն . ու
ըրոր կ'ուսնէ : Աւ հիմնի յայտնի է որ այս տաճարին մասնակ այս
ուշը Աթենաս ըսուած է . և յիշեալ մարդուն պատմածն ալ այս
ժիւտուն է :

ՏԵՐ ՍՏԵՓԱՆՈՍ ԵՊԻՄԿՈՊՈՍ ՇԻՐԱԿ ԳԵՏԱՆԻ
ՀԵՅՑՈՅ, ԱՒՃԵՑՏ ՍՈՒՐԲ ՄԱՏՏՈՒՄ ՄՐԲՈՅԴ
ՍՏԵՓԱՆ ՍԻ ԿԱՅՏ ԿԱՅՏ ՊԽՈՑ¹.

“ Եւ ալ այնպէս յիշատակարան մը չի գտոյ եւ
կեղեցիս մէջ։ Դուռը տեսնամ լսի . նայեցաց պ
դրանք վերի կողմը ընկեր է . բայց ձակատագիլլ
կեցած է . որ է այս :

“Ես ուրիշ միաստակարան մը չի գտայ հսկ

ՍՈՒՐԲ ԱՆԳԵԼԻԿԱՆ ԽԱԶԱՀՈՒՐ, ՇԻՆԵԱՅ ՀՈՒ
...Ի....ՎԱՄՆԻ... ԱՆՑԱՏՈՐԱՑ ՀՈԴ... ԲՈԼՈՐՈՎԾ
ՏԿԿԵԱՅ ՏԱՐԵՑԵԼԻ ՇԻՐԿ ԳԻՒՐՈՒՄ, ՅԵՇԱՏ

ՎԵՐԱԲԵՐՅԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՅԱ ԳՈՐԾԱԿԱՆԻ, ՎԱՀԱՆԱ
ՎԱՐՈՒ ՄԱՐ ՀԱՅՈՒՆ ԵՒ ՊԱՊՈՒՆ : ԹՎԿԱՆ, ՊՃԹ 5 :

"Այս աղբիւրը թէպէտ չորստած էր, բայց այն

մացառներուն մէջէն վլողած ջուրը հարկաւ անոր
ջուրը պիտոր բլլոր : Եւ նոյեցայ որ անոր մօտերը
եղած ծառերը ամէնք տանձի ծառեր էին . որոնց
մէկ քանիին վրան գեռ պտուղ կար . նոյեցայ որ
այս կողմէրը խաչածոր արմուտի լուսւած գովելի տան
ձըն է . յայտնի է որ այս անունը այս ազդութէն ան-
ցած է այս պտուղին . ու մինչեւ հիմակ ալ այս ա-
նունը կը պահէ : Ասոնց մէջերնին այնպէս հինգա-
ծը կար որ խօշութափութէ եղած էր . սցագէսներուն
մէկ քանիին ալ առնելը ընկած՝ միայն բաւուերը մը-
նոցած էր . որ անշուշտ Շուշան խօժունին Շի-
րակ գաւառէն բերել տուած ու իր ձեռքսվը ալնե-
կածները պէտք էր բլլոյին : Ասոնց մէկին վրաց միայն
մէկ առաջ մը գեռ ամերող մնացեր էր . որուն ձիւ-
զին վրացէն առաջ մէկ տանձ մը կախուած . մէծ
ուրախութիւնը առաջիկակ տուաւ ինձի . կարծես թէ
այն գիւղնալ եկէ քու . հայրենեացդ պտուղը վլցելէ
կ'ըսէր ինձի : Ենկէց մարիս յափշտակութիւն գա-
լով կը կարծէի թէ Հայաստանի Շիրակ գաւա-
ռին մէջն եմ . մէկին վրաժուցի այն պտուղը , որուն
հսու՞ գրախոտին կինաց ծառին պտուզին հսուը
կտուգար ինձի . և հիմակ արկզիս մէջ այնպէս զիս-
չութեամբ կը պահէմ կար , որ գուք ալ մէկ քիչ
ժամանակաւ ձեր հայրենիքին պտուղը պիտօր աեւ-
նաք : Եւ այս տեղ ուրիշ աւերակներ ալ կային նէ
անշան եին . յիշեցի որ Պէյն ալ ելած կ'ըլլայ .
գարծաց սարայը :

“ Վշը քքչ առանձ ու դուրս ելու , առաւաօտեան
առւրծը մէկ առ զ խնելէն ետքը նախաճաշչիկ մըն ալ
բանք . գեռ պէյը ուրիշ գործքերու չի զբաղած յի-
շեցուցի իրիկուան ինձի ըրած խոստմուկը : Խիստ
բարի ըսաց , ու առաւ զիս միատեղ մտանիք հարթէնը
(որ նայն պալատին մէջ էր . որ պալատը մէկ պէօլիցիոն
մը բաժներ , մէկ կողմը՝ սէլամլը մէկ կողմը հարթէն
ձեւացուցած էին) : Պէյը հոն ձրագ մը վառել ու
պլազմրեց նէ՝ զարմանիք եկաւ ինձի . հարցուցի
ձրագ մը ուղելուն պատճառը . ըսաց որ՝ այն ըսած
դուռափա տեղը ախոռ շինած եմք , ու ախոռին մէջ
մնացած է դուռը : Ճրագը բերին ու ներս մտանիք :

“ Երբ գրանք փառաւորութիւնը տեսայ որ այս
վիճակին մէջ ինկեր է , սիրուս լեցուեցաւ . և դու-
ռն առ կարծես թէ սուգը մտած ինքիր զինքը այն
մուլթ ու խաւարին մէջ ծածկել կ'ու զէր : Ճրագը
լիք բըռնեցին զիրերը տեսայ նէ՝ խնդրուեցայ իր-
էն օրինակել զանի . որ մէկէն հրաման ըրաւ : Ահա
առ է սա անըն . սա եւսմեռակ էր եւ :

ՀԵԿԻՐ Ե ԲՆԱԿՈՒԹՅՈՒՆ ԳԵՐՄԱՆԱՎԱՆԴՍ ԵՒ ՏՄ
ԱՐԱՐԱԿԱՆ ԱՐԱՐԱԿԱՆ ՀԵՂԻ ՀԱՅ ԶԱՐԱ ՊԱՐԱՐԱ

“ Եւ ապա պելյո ղիս հետը առաւ պատասին ու մէն կողմը քաղցուց . որուն ճարտարապէտութիւնը իջին կարգի էր , և չշնորք քառակուսի . կրկնացարկի էր ու ամենը քարաշէն . բարք պատառը թէ փարը

1 Այսինքն՝ պրցոյն Առեփանական նոխամիջոցի Դըրված Հայոց
Թուականներ կը համեմատի Քրիստոսի 1400 թաւին :

2 Գլուխու գիր աւելցող բառերն են՝ շինեայ ու իշտանի ու ծնուց
Հագուց է Հայոց թուականներ կը համեմատի Քրիստոսի 1395 թաւին :

3 Գլուխու գրալ բառ երն են՝ Շառչան խառնու ու իր ու հագուցն է
Հայոց թուականներ կը համեմատի Քրիստոսի 1410 թաւին :

4 Հայոց Թիւ մեռնեն է Զավեհան առ Թուական իւն:

և թէ վերը քանան և վեց սենետիի բաժանուած էր,
և մէջ տեղը փառաւաւոր ձեմելլիք (զալյա) մի ուներ.
սանդուխին գիմացը եղած սենետիկը ամէնէն մեծը,
գեղեցիկը ու փառաւաւորն էր . որուն պատուհան
ները գէպ ի Հայաստանի կողմը կը նայէին : Կ'երի այ
թէ այս իշխանը միշտ հսու կը նասի եղեր . ուսկից
իր հայրենիքին կողմը նայելով անոր յիշատակութիւնը
մոգէն չէր հաներ : (Հիմակ այս սենետիկը հարդին
մէջ ըլլալով իրեն ննջարանը ըրած է) : Պալսուին
արեւմտեան կողմը այս սենետիկին դիմացը եղած
սենետիկն ալ չափաւար փառաւաւորութիւն ունի . որ
տար պատուհանները կը նային . Պուռութունու ըսկած
գետին ու էսկի Դրապլանին վասոյ : Ասկից մինչեւ
Դրապլանի հօսող ըսուած պրոռուսնը կը տեսնուէր:
Եւ թէպէտ միւս սենետիկներուն մէջ ալ փառա
ւորներ կային , բայց ասոնց չէին հաւասարեր . ու
գեղեցիկութիւննին ալ խանդարած էր . ինչպէս մէկ
քանիներուն ալ ձեւը դարձուցած էին : Բայց վա
րի կորդի եղածները ամէնքը անչքայած էին . որոնց
մէջ յարդ , և որսոց մէջ փայտ լցուցեր էին , ու
մէկ քանին մէջն ալ կալ կապեր էին . ինչպէս որ
դրանը անզի՞ն ալ ձիերու ախտու էր :

“ Ասմակ տեսնելը եւսպը դարձաւ պէյլ ինձին
կըսէ թէ, քեզի իմ հոգիս շատ սիրած է . քեզին
բան մը պահել չեմ ուղեր . կը տեսնեմ կոր որ հին
բաները շատ յօժարութեամբ տեսնել կ'ուղես .
եկէ որ ասոնք ալ ցըցլնեմ ըստաւ . տարաւ զիս այն
յիշեալ իրեն ննջարան ըրած սենեակը . որուն մէջին
պահարանը բանալով անկէց գուրս հասեց մէկ գե-
ղարդ մը, վահան մը, և մէկ սաղաւարտ մը ու մեծ-
կակ թուրք մը . ասոնք ըստց վարը քեզի ցըցուցած
դրանը գիմացը մէկ պղուկի Խերխէկ պէս բան մը կար .
անիկուկ օր մը բանալ տուի, օրուն մէջ մարդու մը
կըսմափառ կար . ու ասոնք ալ կըսմափին հետ դրաւած-
էս . որ հանեցի անկէց, ու զգուշութեամբ կըսպա-
հեմ ըստաւ : Սաղաւարտին ու վահանին վրայ հին
Մեսրոպեան գրեր կային, օրոնք չէր սրչուեր .
բայց որչափ օր կրցաց՝ լու բանալով զանոնք, այս
գրերը յայտնի կրցաց ընել : Սաղաւարտին վրայ են
ՍՂ. . ԴՔԱ. . ՎԱ. . . ԴԿ. . և Վահանին վրայ
են Լէ . . . Աւաշնը կարծեմ որ այս խօսքերը
պէտք է ըլլայ . սաղաւարտ տաջին Վարդանայ . ինչու որ
աղէկ քննութեամբ նայուելիք ըլլայ՝ այն գրերը
անսարակայս այս խօսքերը պիտի կազմեն : Եւ Վա-
հանին վրայինը Լէ . պիտի ըլլայ . հնար է որ Եկան
թագաւորինը ըլլայ . բայց ասիկուկ միւսին շափ-
ուառգուի չլիլիւ ը ցըցլնել : Յայտնի է որ այս զէնէ
քերը այս իշխանին իր նախնկներէն մնացած էր . և
ինքնալ ասոնցմանը շատ քաջութիւներ ըրած էր . բայց
էն վերջը այն զէնքերը որ իր հայրենիքը չեն կրցեր
աղասին նէ, իր մեռնենը մօուեցած առենը կըստոկ
ըրած պիտի ըլլայ որ ասոնք ալ իրեն հետ թագինն .
ու չի մնան աշխարհքի վրայ : Վէյին բերանը բըն-
ութեցինէ անսայ որ՝ եթէ բաւական ստակ առը-
ւող ըլլայ՝ պիտի ծախտէ . և ըստած Խերխէկ պէս բա-
նը գեացի անսայ որ գերեզզէն է եղեր . բայց այն
պէս անզուշութէ քակած էին որ՝ վրայի եղած
քարը կըստոր եղած կորաւած է . որուն մէկ
կըստորը տեսաց հոն . վրան թէսպէտ քանի մը գիրկար,
բայց բան մը չէր հասկըցուեր : Եւ այն գերեզմանը
անշուշն Արտադ իշխանին տապանը պիտի ըլլայ :
Հարցուցի թէ ուրիշ աւերակներ ալ կայ այս
տեղանիքը . ըստաւ պէյլ թէ այս մերձակայս գիւղե-
րուն մէջ կը գանաւի կ'ըսեն . բայց այնպէս երե-
ւելի բան մը պիտի չըլլայ ” :
Աշա այսքան է բարեացապարտ Պ. Առշեզին պատ-

ՕՐԵԱԴ ՑԱՒՄ

Ասածիւն Շըշտալն իւշտած խորհ պիկածի պիօդիս
օշը Պ. Կարտաղեանին նախած գոռնը ծախու է ով ուր ի ուղիւ
ծախու առնելնէ իուշ երթայ պէրըշը խորհութանի է միւնչ
ի պատկ խորհութար առշարին : Այս առնը չի լաբենէ ի վեր նո-
րդիւած է մէծ ու զարի եօիլը սենեան ունի , չափար մ-
ծութեամբ պարբել իւ , զարի մախսնէ իւ և առապ ջորով
հար իւ : Այս ժողուարի իւղիւն երիւ խորհութան ու տիացը լու-
սարձակ պէտարան իւ ունի | Այս ունի և ի պարբեն լուսա-
րձակ և օքերսիանայի ծովը վարչ ի վեր մէջը առնելը :

ՀՐԱՏԱՐԱԿԻ Ք ԼՐԱԳՐԻՒՄ
ՅԱՎԵ ՊՐ. ՏԵՐ ԿԵՐՆ. ԶԱԽԱՐԻ:
ՄԻՐԻԴԼ ՄԵԶԲՈՅ:
Ի ՊԼԵՔԻ ԱՐ ԽԱՆ:
ԿՈՍՏՈՒՄԻԱԲ ՊՈԼԻՒՄ
Ի ՏՊԱԿԱՆ ՏՊԱԿԱՆ ԱՐԱՐԱԿԱՆ